

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Զ Ր Հ Ե Ղ Ե Ղ Ը

Գեղածիծաղ էր դեռ երկիրն, և առաջին իր ծաղկին մէջ .
Տըլբնչան տողի իր մէջ ունէր սակաւին միեւնոյն այն լրան,
Որ պրակեց զեղեցկացած երկինքին վեհ բարձրութիւններն ,
Երբ Ս.սուած իր արարչազո՞ծ մատերէն վար կը բափէր զայն .
Ոչ մէկ բանէ այլափախուած չէր դեռ բնութիւնն իր ձեւին մէջ .
Ու լեռներուն կանոնաւոր ճարտարակեց ժիշուածքն անհուն
Կը բարձրանար մինչեւ երկինքը՝ հաւասար որոշերով ,
Ու ոչինչ չէր կոտրած անոնց օրդրային բնաւ դեռ օղակներն :
Յուրի անտառն կը ծածկէր իր զըմքէրներուն հովանոյն սակ
Շաղիկներու եւ տունկերու պետութիւնները ընորհազեղ .
Ու կանոնուած էր գետերուն ընթացքը դէպի ծով՝ ա'յնպէս ,
Կարգով մը ա'յնան կատարեալ, որ երեք չէր խանգարուած դեռ :

Ամենին ճանապարհորդ մը չէր կլրնար, սաղարքին տակ ,
Հանդիպիլ հոն, ջուրէն նեռու, խեցեմորքի մը խեփորին .
Ու մարզարին իր բիւրեղեայ պալատին մէջ կը բընակէր .
Ամէն մէկ զանձ հայրենական իր տարրին մէջը կը մընար ,
Ապարինած բոլորովին երկինց միայն պատշաճութեան .
Ու աշխարհի զեղեցկութիւնն իր մանկութիւնը կուտար ցոյց .
Ամէն բան իր բաղր օրէնքին՝ իր բընազդին՝ կը նետէր :
Ու ամէն բան անխառըն, զուտ էր տակաւին: Բայց մարդն էր չար:

Ժողովուրդներ՝ արդէն ծեր, ցեղերն՝ արդէն խալ չափահաս ,
Տեսած էին մուր զիսութեանց մինչեւ յատակն աղջամըզին :
Մահկանացու ամենազէտ էին, ինչպէս ամենավիշ .
Խընդազուարն չէր երեք իշխանը, ինչպէս չէր իր հըպատակն .
Երսուն կրօններ, բա, ոնեցեր էին իրենց մարզարէներն ,
Մարտիրոսներն իրենց, կոխուներն իրենց, փառենքն, պարտութիւններն ,
Անհոգութեան իրենց օրշանն, իրենց դարը մոռացումի ,
Ու ամէն մէկ ժողովուրդ, իր կարգին, բաղրած լատուերին մէջ ,
Հիւծած ձայնով մը դեռ կ'երգէր իր զընջրւած մեծութիւններն :
Սառած ժիշած նոզիներուն մէջ արդէն մանր կը ժիրէր .
Ու մարդէն շատ առելի վեր էին ելած իր աղէսքներն .
Իր արցունիներն ու իր վիշտերը ուրիշներ կը փընտէին :

Ճատ անզամեր, անանուն պտուղ խառնակութեան մ'ամբարհաւան ,
Մահկանացու աղջկայ մը զիրկը կը տեսնուէր Զուարքնոյ մ'որդին :
Տիեզերական եղեռնը վեր՝ մինչեւ երկին կը բարձրանար :
Ու Ս.սուած ինն ալ սրտմեցաւ, և իր աչերն դարձուց անդին ;
Եւ սակայն, օր մը մենաւոր գագարին վրայ

Արարատի այն սուրբ լեռան, որ բարձրագոյն սարն է երկրի,
Երևանաւ կուտան մ'հովիլ մ'ալ իշեն եով.
Երկուսն ալ ծնած դաւաքի մէջ, նեաց մարդիկներէ խապառ նեռու,
Կը խօսէին լեզու մ'անոյց, ու ձեռք ձեռքի էին սրւած,
Ինչպէս այն օրն երանաւէս, երբ կ'օրիննը ին միուրիններն :
Կարծես անոնք, մինչ կ'անցնիկն այս անծանօթ լեռնաւարժէն,
Կը դառնային երկինն, ուսկից էին եկած :
Երէ չըլլար վիւսի տեսն այն, Աստուծմէ մեզ սրւած նըռան,
Ոչինչ, ոչինչ պիտի ցուցնէր տրկառուրիւնն անոնց բնուրեան .
Այնան զիծերը՝ նախնական, եւ իրենց պարզ զեղեցկուրիւնն
Անոնց զէմին վրայ վեհուրիսն էին դրումած :
Երբ մըրրը լեռան կատան հստան անոնք,
Անեւնուն տակ բացուեցաւ դաւըր ինչպէս վիճ :
Այն ժամն էր ուր ցայզը տիսին կուտայ երկինն.
Համատեղունիք կը մարէին հետքինտէ,
Ու երկրի վրայ արձակելով տրխուր նայուածք մ',
Կը վազէին դէպ արեւելք, առաջոյսին մէջ կորսրւիլ .
Կարծես ընդ միւս կը բողոքին ալ այն ացերն,
Ու երկրնին մէջ իրենց բախսն անոնց վրայ կը կարդային :
Քողազերծած իր լայնարձակ դէմքը, արեւն,
Անսարներուն վրայ բարձրացաւ զերդ մեծ հրդդեն մ',
Ու երկիրն, խոկոյն, շարժըլելով երկար ատեն,
Հեծեծիւնով մը ողջունեց դարձը անու :
Անշարժ ամպեր լեռներուն ծայրը կուտակուած,
Կը բրւէին պատրաստել նոն զինարաններ փորորիկի .
Երկնահաղորդ նակատներուն վրայ անոնց սեռ
Լըրին փայլակը կը տողար անդուլ, անվերջ,
Եւ բրոչուններն ամէն կարծես մըզուած բնազդէ մ'եղերական,
Միասին ի նիո կուգային նոյն ըրջանակին մէջ երկնային .
Կարծես տմէնն ախորեալներ նըմանազիւս,
Այերին մէջ կ'արձակէին նիչ սրտմազին :
Սակայն երկիրը կը ցուցնէր իր սեւ զիծերն
Տըժգոյն երկրին արխնազանգ, որ ըստուեները կը փախցնէր :
Բայց երէ մարդն անցնէր անկէ, ոչ մէկը զայն կրթար տեսնէր .
Մէն մի խալք կարծես թէ կէտ մըն էր տրմոյն եւ սեւազոյն .
Այնան անհուն բարձրուրեանց չափն ելած էր լեռն .
Ու զետերուն հեռաւոր տեսքը աղաւաղ,
Կը նըմանէր հովին եղծուած այն պատկերին,
Զոր մանկան մասն աւազին վրայ կը զըծագրէ .
Ճիշդ այն պահուն, երկու ձայներ, անապատին մէջ կորսրւած,
Որոնք օդին բարձրուրեանց մէջ դըժուարուրեամբ կը լըսուէին,
Ըսկան վայրկեան մ'իրարու նիս փոխանակիլ
Անմեղուրեան եւ սիրոյ սա վերջին խօսերն :

«Երկինն որբան է զեղցիկ իր անսահման կլորուրեան մէջ .

Կը տանես ան կը տարածուի մինչ ուր երկինքը կը սկըսի :

Կը տանե՞ս ի՞նչպէս երկմագեղ ան պըմբըւած է գոյներով :

Ծաղիկներուն անա անոր կը ընչէ տիւն ալ բուրմունքներն ,

Զորս կը բերէ մեր լեռներուն՝ առալօտեան անոյց զեփիւն :

Կարծես այսօր գաւավայերն անձարածիր

Խուճկն իրենց վեր կ'ուղղեն , իրենց զեղցկուրիւնը կը պարզեն ,

Որ ամուսն , թէ կարենան , զայրազնած Տէրն :

«Բայց երկընքի զոլորշներն , զերդ ուրուներ սեւարորմի ,

Ս.յս գոռիւնները կը բերեն , այս աղեխաւու ախտանիւններն ,

Որպէսզի օր մը , սահմանուած պահ մ' , անվլրէպ ,

Կորութելիք տիեզերքին մահը գումէն .

Եկո՞ւր , մինչդեռ սարսափն ըզմեզ ամէն կողմէ կը պարուէ ,

Եւ մինչ գիւեր մը անվլախան կը պըսակէ զիեզ առ տակաւ ,

Եկո՞ւր , ով սէր իմ , եւ փակած՝ աղըւոր աչերդ ,

Զորս երկընքի ամպրոպայոյզ տեսիլն այդքան կ'ահարեկէ ,

Հանգչեցաւ զլոխարդ կուրծիխ վրայ , թևերուս տակ ,

Ինչպէս բըռչունն որ կը նիրեկ մըրդին մէջ .

Պիտի նեզի լուր տամ երկինքը երբ ժըպտի .

Քեզի իմ ձայնս պիտի խօսի վասնզի ատեն : »

Կոյսն իր սիրտին վրայ հակեց խարեւած գըլուխն :

Հեռուն աղմուկ մը կը տիրէր , նըման ալեաց շառաչինին .

Բայց խաղաղիկ էր ամէն ինչ . ամէն բան բուն էր օդին մէջ .

Ոչ մէկ բան չէր բուեր կենդանի . ոչ մէկ բան՝ բաց ի փայլակէն :

Հանդիսաւոր ձայնով մշովիւն շարունակեց .

«Մնամ բարեան դուք , ով մայրենի երկիր , աշխարհ դու անսահման .

Հորիզոնի ձեւեր , սոււերներ անտառներու ,

Լեռանց սարեր , զաղմածածուկ եւ բաղցրահոս .

Մարզեր դալար , ովախին աղըւոր՝ ծաղկունք դուք զեղցիկ ,

Ծառեր , ծանօթ ծայրեր , դուք՝ տեսն հայրենիքին :

Մնամ բարեան դուք . պիտի չընջուի , պիտի՝ վերջանայ ամենայն ինչ .

Մարդուն քրուած ատենն այսօր կը վերջանայ .

Վաղը ոչինչ պիտի ըլլայ . ոչ թէ սուրով ,

Ով Ադամի սերունդ , պիտի զարնըւիս դուն .

Ոչ մարմինի ցաւով եւ կամ սիրտի վիշտով .

Ոչ . յադրականդ տարերներէն մին պիտի՝ ըլլայ :

Յաւերժական ջուրերուն տակ բու այս երկիրն պիտի մեռնի ,

Պիտի յոգնի հրեսակն որ զայն պիտի փրնուէ իր թևերով .

Տիեզերքին մէջ յաջորդէ պիտի , առանց աղմուկի , միւս

Ցերեկներու մանջ լրուրեան՝ գիւերներու լրուրիւնը խուլ :

Անայէս արեւը , երէ այզն առաջնորդէ անոր դարձեալ ,

Պիտի չըսէ ալ ոչ մէկ ձայն , խօսի մարդկային ,

Երբ ալիքի մը վրայ մեռած , նորէն իր բոցը տղը լազարայ ,
Ամուլ նահանջն իրէն դառնայ պիտի կրոկին :

ԱՇԽ , ինչո՞ւ ողը աշխերէս վերցը եցաւ :

Հովիններու աւեգրութիւնն , անապատի գիտութիւն դու ,
Ես ժուռ եկայ , այս զիւեր , ձեր ասուածային բարձրութիւններն .
Որոնց խորհուրդն Ասուած միայն եւ Եգիպտոս գիտեն ոսուզին .
Երկինքին մէջ կ'որոնէի ես երկիրին մուր ապագան ,
Իմ զիտուն ցուպս , հըպատութիւն հովիններու ,
Յաւերժական կարզը կը զծէր աւազներուն վրայ թերեւ .
Բաղդատելով — որ կարենայ անցնող ասողին ժամը ճըգիւ —
Կայծարերը դաւավայրին՝ նըսոյններուն նես միջոցին :
Սակայն անմոն զիւերին մէջ յանկարծ երեսակ մ'երեւեցաւ .

Անոր նակտէն զացած էր փայլը բոսորի .

Կուլար , եւ իր դառը վիշտին մէջէն կ'ըսէր .

Ինչո՞ւ չմեռայ ես , երբոր բու մայրոդ մեռաւ .

Սըխալեցայ . կը սիրէի զայն . Ասուած սէրը այդ պատմեց .

Այն օրն որ ենզ ըրաւա ծրնունդ՝ զրնաց ինքն ալ :

Երկրի ենզի ըրաւա անունն՝ էմմանուէլ ,

Իմ անունն է . ազօրեցի ես որ Ասուած ենզի ներէ .

Գնա Արարա լեռն , հոն ժայռերն ըրէ խորան .

Ազօրէ , բայց մանկանացուաց նակատագրին վրայ մի՛ խորհիր .
Նայուածքոդ վեր բրոնէ , միւս վեր շատ այս երկին .

Մարդուն համար խորհուրդ մ'է մահն անմեղութեան .

Մի զարմանար , աշխերդ մի՛ ուղիւր անոնց .

Մահացուին զուրը երկնից զուրը չէ երբեք .

Առանց սիրոյ սեղծողն՝ առանց ատելութեան կը կորսընցնէ .

Մինակ եղիր . երէ Ասուած լրսէ ինծի՞ կուզամ նորէն . ու մեկնեցա :

Որքան լացի , աւա՛ղ , երբ ինչը կը խօսէր :

Արարա լեռն եկայ , սակայն , կընոչ մը նես :

Սառա ըստ անոր . Հոգիդ իմ հոգիխ է նըմանակ .

Զի մահացու մ'ըստ ինծի . Գեղբուա եկո՞ւր .

Յաքէր է իմ անունս , որդին իմ ես նոյի .

Կին եղիր ինձ , եւ անոր դուսքը պիտ' ըլլաս .

Պիտի կորսուին ամենքը վաղը , բացի մեր ընտանիքէն :

Ես բողուցի զայն , պատասխան իսկ չը սալով :

Վախճանով որ էմմանուէլ շատոնց ինծի կը սպասէ հոն .

Յեսոյ երկուք , գրեկախառն , ըսին միասին .

Փառաւորենն Ամենակայն . ան կը պատէ , բայց կը ժողվէ .

Կը զուային որոտումներն . ծունկի եկան երկուք հոն ,

Ու պոռացին ի միասին . Մեր դատաստան դուն տե՛ս . ով Տէր .

Թրզ . Թ . Ե . Գ .

(Մասցեալլ յաջորդով)

ALFRED DE VIGNY